

## ԿՈՎԿԱՍԻ ԹՈՒՐՔ ՄԱՄՈՒԼԸ

Այնպէս լուր կար, թէ «Շարքի-Ռուս»-ը այս տարւան սկիզբէն պիտի դառնար ամենօրեայ: Բայց, նկատի ունենալով այն սառն ընդունելութիւնը, որ թուրք հասարակութենէն կուլտուրապէս շատ աւելի բարձր ժողովուրդներ, ինչպէս հայերն ու վրացիները, ցոյց կու տան իրենց պարբերական հրատարակութիւններուն, կարելի էր հաստատապէս կարծել, որ ամենօրեայ «Շարք-Ռուս»-ը յաջողութիւն չպիտի ունենար: Շահթախթինսկիյ՝ «Թուրք և թաթար ժողովրդեան դիմում» վերնագրով յօդուածի մը մէջ, «Շարքի-Ռուս»-ը օրաթերթ դարձրնելու հարցին վրայ խօսելով կը գրէ. «Դրացի հայ և վրացի ազգերը մէկէ աւելի ամենօրեայ լրագիր ունին: Մէնք ալ այն մտածումն ունեցանք, որ մէր թերթը ամենօրեայ դարձնելով՝ վերոյիշեալ լրագիրներու նման, հանապազօրեայ կեանքը մէր ընթերցողներին ծանօթացնենք: Հարկաւոր ձեռնարկութեանց դիմուցնք, որպէսզի ոռուսական այս տարեգլխին «Շարքի-Ռուս»-ը շաբաթը երեք անգամի տեղ ամեն օր հրատարակենք: Մինչև այսօր բաժանորդագրութիւն չբացինք, որովհետև չգիտէինք թէ շաբաթ քանի անգամ պիտի հրատարակենք: Բայց Շահթախթինսկիի տուած բացատրութիւններէն կը հետեի, որ թերթին բաւականաչափ բաժանորդ գրուղոներ չըլլալու պատճառով, «Շարքի-Ռուս»-ը պիտի շարունակուի հրատարակուիլ առաջուան պէս շաբաթը երեք-անգամ գոնէ առայժմ: Գոնէ առայժմ ըսինք, որովհետև թուրք խմբագիրը տակաւին իր յոյսը բոլորովին չէ կտրած: Ո՞վ գիտէ, գուցէ տարւան ընթացքին մէջ բաժանորդներն այնքան շատնան որ «Շարքի-Ռուս»-ը յաջողի ամենօր երևալ Ու այս պատճառով Շահթախթինսկի անգամ մընալ կը բացատրէ իր ուղղութիւնը՝ «որ ազգին բաղաբակըր-

թութեան ծառայել է. քաղաքակրթուելու կարիքը մեզ համար կենսական է: Մեր դրացիներն ամենքն ալ քաղաքակրթուած (?) ըլլալուն, առևտուրի, վաստակի, արհեստներու, երկրագործութեան, մէկ խօսքով կեանքի կուրիւն մէջ անոնց հետ կարենալ մըրցելու և մեր ժողովուրդի, մեր ցեղի գոյութիւնը ապահովելու համար պէտք է մենք ալ անոնց պէս քաղաքակրթուինք: Ապա թէ ոչ մեր քաղաքակրթուած դրացիները մեզ տրորելով աշխարհէն բնաջինջ կ'ընեն, ինչպէս որ Ամերիկա գաղթող եւրոպացիները բնաջինջ ըրին Ամերիկայի նախկին բնիկ ժողովուրդը»:

Այս տեսակ կարգ մը խորհրդածութիւններէ յետոյ, կը վերջացնէ յօդուածը հետեւեալ միամիա և ծիծաղաշարժ կոչով. «Շնորհք արէք, եղբայրներ. մէկ տարւան համար եօթ բուբին ձեր մայրենի լեզուով աշխարհի վիճակն ու կացութիւնը ցոյց տուող մէկ լրագրի համար մեծ բան չէ. մեր յաճախորդները պէտք է շտապենս ևայլ ևայլ:

Թէփլիսի թուրք լրագիրը հայ աշխատակից մըն ալ ունի, որը երբեմն կ'երեւայ «Շարքի-Ռուս»-ի մէջ այս կամ այն հարցը արծարծելու համար: № 4-ի մէջ «Անգործ և թշուառ մարդիկ» վերնագիրը կրող յօդուած մը ստորագրած է, որով թուրք ուներդները կը հրաւիրէ օգնութեան ձեռք կարկառել, դրամով կամ զործով հայթայթելով օժանդակել անոնց, որոնք բախտի բերումով թշուառութեան մատնուած՝ փողոցներու մէջ քաշ կու գան: Պէտք է ըսել, որ այդ հայը բացառութիւն մը չի կազմեր թուրք թերթի աշխատակցելով: Ինչպէս Կովկասի և Ռուսաստանի մէջ խմբագրուող ոռու թերթերը հայ աշխատակիցներու բաւական մեծ թիւ մը ունին, նոյնպէս Պոլիս հրատարակուող թուրք թերթերու մեծագոյն մասը հայ աշխատակիցներ և նոյնիսկ խմբագիրներ ունին: Օրինակ Պոլսի «Սարահ» թուրք ամենատարածուած թերթերէն մէկուն հրատարակիչը Միհրան էփէնդի կոչուող հայ մըն է, և իր գլխաւոր աշխատակիցները հայեր են: Հայը, որ կլիմայի և որ հողի վրայ ալ գտնուի, միջավայրի պայմաններուն յարմարուելու զարմանալի դիւրաթեքութիւն և եռանդ ցոյց կու տայ: Օրինակ, այդ «Սարահ»-ը Միհրան էփէնդիի ձեռքով այնպէս յաջող շաւզի մը մէջ դրուած է, որ գուցէ թուրք մը, իր ամբողջ հայրենամուլութեամբ, անկարող պիտի ըլլար միհնոյն յաջողութիւնը ձեռք բերելու:

«Շարքի-Ռուս»-ի № 14-ի մէջ տպուած է ոռու-ճապոնական պատերազմի առիթով, Կովկասի շէյխ-իւլ-իսլամ Ախունդ զարէի շրջաբերականը՝ ուղղուած Կովկասի շիա դաւանութեան պատկանող բոլոր զադիներուն: Մաղթելով ոռուական զօրքին,

յաղթութիւն կռապաշտ ճապոնցիներու դէմ, ի մէջ այլոց կ'ըսէ. «Յիշեցէք և բոլոր մահմէղականներուն յիշեցուցէք սուրբ դուրանի մէջ կռապաշտներու մասին գրուածը»: Կռապաշտները ամեն ժամանակ և ամեն տեղ անուղղայ կերպով իրաւունքը չընդունելնուն .պատճառաւ միշտ Աստուծոյ արհամարհանքովը պատժուած են և անոնք մարդկութեան համար վասակար հաշուելով անոնց ջնջումը պատուիրուած է Աստուծոյ կողմէ»:

«Շարքի-Ռուսի» այդ միենոյն թիւին մէջ Գանձակէն ուղղուած թղթակցութիւն մը կը ծանուցանէ, որ տեղացի թուրք երիտասարդութիւնը՝ Միրզա Ֆէթհ Ալի Ախունդովի՝ թուրք թաւրոնի հիմնադրին մահուան յիմնամետակին առիթով քաղաքի կիւրին մէջ ներկայացում մը կազմակերպեր է ի նպաստ Գանձակի ոռւա-թրքական այգեգործութեան ուսումնարանին: Խաղացեր են Ֆէթհ Ալի Ախունդովի «Հաջի Ղարա» կատակերգութիւնը: Ներկայացման հանդիսատես են եղեր կարգ մը պաշտօնական անձեր, ինչպէս քաղաքի կառավարիչը և գեներալ մայոր Ֆէշշիր որոնց կիւր մտնելը ներկաներու կողմէ «ուրբան»-ներով ողջունուեր է: Ներկայացումը աւարտելէ յետոյ, որը թղթակցի վկայութեան նայելով շատ յաջող անցեր է, բազմութիւնը «ուրբան»-ներով ճամբայ է դրեր կառավարիչը մինչև տունը. ինչպէս ներկայացումն առաջ, նոյնպէս ճանապարհին զինտօրական նուագախումբը ուստական ազգային օրգնիրդն է ածեր:

№ 16-ի մէջ նկարագրութիւնը կայ այն հանդիսաւոր մաղթանքին, որը փետր. 8-ի կերակի օրը կատարուեցաւ շիա դաւանանքի շէյխ-իւլ-իսլամի կողմէ մահմէղական ամրողջ հոգևորականութեան և ժողովրդի ներկայութեամբ: Մաղթանքին առաջ շէյխ-իւլ-իսլամը հետևեալ կարճ ճառն է արտասաներ «Մենք այստեղ գտնուողներս շիա ենք, սիւննի ենք, թուրք, չէրքէղ, լէզգի ենք. մեր դաւանանքն ու լիզուն ատրքեր է. բայց մեզ միացուցած է ու այստեղ հաւաքած է իսլամ կրօնքի հետ մեր աշխարհակալ ուսւ կայսեր նկատմամբ մեր սրտերու մէջ սնուցած սիրոյ և ծառայութեան ընհանուր և նուիրական զգացումը: Մեր հաւաքուելուն նպատակը՝ բարձրեալին Աստուծոյ յղել է մեր սրտագին աղօթքները, որպէսզի ոսւս զէնքին կատարեալ յաղթութիւն չնորհէ ճապոնցիներու դէմ: Իսլամական կրօնքը մեր վրայ պարտը կը դնէ որ մեր հոգին, մեր ունեցած չունեցածը զոհենք մեր հայրենիքը եղող մեծ Ռուսաստանին»: Նոյն մոքով, կարճ քարոզ մը տուեր է նոյնպէս Թիֆլիսի միւֆտին, Հիւսէյն էֆէնդի:

Ինչպէս ընթեցողներուն յայտնի է, զուրանը կրօնական գուցէ ամենալիրթին գիրքն է, որ գոյութիւն ունեցած ըլլայ, իսլամ հասարակ ժողովուրդը մէկ կողմթն մնայ, գրագէտ, գարգացած թուրքերը անգամ անկարող են թափանձելու անոր գաղտնիքներուն։ Արաբերէնի չափազանց խորունկ հմտութիւն հարկաւոր է ըմբռնելու համար մարգարէի մթասքօղ խօսքերուն իմաստը։ Մահմէդականներու մէջ, ընդհանրապէս կրօնի ուսուցումը կը կատարուի զուրանը առանց հասկնալու բերան ընել տալով։

Արդ՝ «Շարքի-Մուս»-էն (№ 16) կ'իմանանք թէ Բագուր «յայտնի իւլէմաններէն» Աղամիր Թէրիմ աղան զուրանի մեկնութիւն մը պատրաստեր է Ատրպատականի թուրք բարբառով։ Գրքի տպագրութեան ծախքը յանձն է առեր Զէյն-էլ Արէդին Թաղիկը։ «Շարքի-Մուս» կը գրէ. «Թէրիմ աղան իրմէ առաջ շիա մեկնարաններու արաբերէն և պարսկերէն լեզուով կատարած մեկնութիւնները մեր ժողովրդի լեզուին վերածելու և մեր բարբառը մեկնարանութեան լեզուի մը զարգացողութեան աստիճանին հասցնելու և կրօնական լեզու մը դարձնելու ջանքով չի բաւականանար։ Շիաականութեան մէջ մեկնարանութեան մասին այժմ տիրող մտքերն ու հայեացքները բարձրացնելու, լուսաւորելու և ողջամտութեան աւելի մօտեցնելու համար ձեռք զարկած է իր աշխատութեան։ Աղամիր Թէրիմ կոխոտուած ճամբաններէն գնացող մը չէ, այլ նորասէր մը, բարենորոգիչ մը։ Ատոր գործին արժանիքը՝ թուրքերէն լեզուով գրուած ըլլալէն աւելի, ներկայ ժամանակի շիաներուն՝ մեկնութեան մասին ունեցած գաղափարին և իսլամութեան հիմքը ըմբռնելու կարողութեան մէջ պէտք է փնդրել։ Եթէ ես Թէրիմ աղայի տեղն ըլլայի, այդ մեկնարանութիւնը ոչ միայն թուրքերէն, գուցէ պարսկերէն լեզուով ալ չէի գրեր, այլ արաբերէն, որպէսզի աշխարհի ամեն անկիւնները գտնուող մահմէդականները մտքերէս կարողանային օգտուիլ։ Թուրքերէնով, այն ալ Ատրպատականի թուրքերէնով Աղամիրի արտայայտած նոր գաղափարները կարդացող հասկցող մրգան մարդ կարող ենք գտնել — շատ քիչ, որովհետև մեկնարանական գիտութեան նախապատրաստուած քիչ անձեր կան ժողովուրդի մէջ։ Այսու հանդերձ հեղինակը մեծ ծառայութիւն մատուցած է մահմէդականնութեան։ Թաղ թուրքերէն օրինակները շատ չկատարուին, ինչ վնաս։ Ինքը Թէրիմ աղան կամ ուրիշ մը կարող են գործը պարակերէնի և արաբերէնի թարգմանել։ այն ժամանակ հեղինակին նոր գաղափարները և հայեացքները ընդհանուր օգտակարութիւն մը կ'ունենան։

Հուրանի թարգմանութեանց պէտքը շեշտելով՝ Շահթախ-  
թինսկի կը հաղորդէ, որ այդ պահանջը արդէն լրացուած է:  
Երևանի նահանգի, էջմիածնի գաւառի մոլաներէն Միրզա-  
Աբդ-իւլ-Հասան ձեռնարկած է թարգմանութեան և իր թարգ-  
մանութինչն նմոյշ մըն ալ զրկած է «Շարքի-Ռուսա-ին» Գործը  
ներկայացուեր է Անդրկովկասի շէյխ-իւլ-իսլամին և թուրք  
խմբագիրը յոյս կը յայտնէ որ շուտով կը սկսուի տպագրու-  
թիւնը: «Շարքի-Ռուսա-ի կարծիքով թարգմանութիւնը յաջող  
է և դիւրահասկանալի:

ՏԻԳՐԱՆ